

**Բ Ա Ն Ա Մ Ի Ր Ա Կ Ա Ն Ք**

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

**Ե Ր Գ Ե Ղ Ա Ն Ա Կ Ա Ց**

Այսոքիկ ի փոփոխելն իւրեանց , ով Հայր Ամենակալ ,  
 Սոքա յաջորդք իմն են Աստուածք : Լրցեալ է քեւ ամն ի հողով .  
 ի զարուն զրարձալի ճոխածեմէ համայնասպիւռ  
 Գեղեցկութիւնը քոյին , զորով եւ սէր խանդաղակաթ :  
 Անպարազիր շառագնին դաշտք , եւ քաղցրասիկ օդ ծաւալի .  
 Արձագանգք զանչեն լերանց . ու անտառք խայտան դուարթատեսք .  
 Համայն զդայականք ու ամենայն սիրտ հրճուեալ բերկրին :  
 Փառք քո դիմեն անդանօր ի յամսամուտա ամարանի ,  
 Լուսաճաճանչք եւ հրարորբոքք : Եւ արեգակըն քո յայնժամ  
 Բարզաւաճանըս սրփոէ խուռն ընդ ուռճացեալ ընդ տարի .  
 Բազում անդամ ձայն քո հրճէ յահեղ շանթիցն որոտմունս .  
 Եւ բազում ընդ արշալոյս , ի միջօրէ մոայլ ու ընդ երեկո՝  
 ի խաղս եւ ի մայրիս եւ ի սողոխա անճաւամուտ :  
 Բարութիւնք քո անսահման փայլեալ չողայ ի յաշնայնի ,  
 Եւ կենդանեաց առհասարակ սրփոէ խրախունըս տօնական .  
 ի ձմերան ահեղ ես դու , ամպախազաց եւ մրրկավար :  
 Շուրջ առեալ դիւ դէզադէզ կոյտք ամարուպաց թաւալելով ,  
 Վսեմ խաւար . փոթորկայոյզ աշտանակեալ ի թեւս հողմոց ,  
 Արշաւասոյզք , դու հրամայես , աշխարհս անսայ ,  
 Եւ զհիւսիս քո շընչելով ըզբընութիւն ցածուցանես :

Ո՛վ շրջան խորհրդաւոր . քանի հանճար ի սմա յայտնի  
 Եւ աստուածեան կար խորազգաց . պարզօրինակ կարգ մի եւեթ ,  
 Ալլ զիարդ գեղայարմար եւ բարեձեւ արուեստակեալ ,  
 Քանիօն գեղեցկութիւն եւ բարերար ձիրք լըծորդեալ :  
 Ատուերք յաներեւոյթս հեղախառնեալ ընդ ըստուերաց .  
 Եւ համայն մի ներգաշնակ ներգործելով գեղայօրէն .  
 Զի եւ զիրար յաջորդելով զարմանասքանչք միշտ երեւին :  
 Բայց յաճախ թափառելով մարդոյ յախմար ու ապուշ յակճիռս ,  
 Ըզքեզ չառնու ի միտ . եւ ոչ զաջոյդ կըչոէ զկարողութիւն ,  
 Որ մըշտաշարժ եւ ըզլըռինս հոլովէ գունդս օգապարիկ :  
 Ներգործէ ի խորս , ու անդուստ հանեալ սփոէ շամանդաղեալ  
 Զընտիր ընտիր արդասիս զարնանաբուզիս առատութեանց .  
 Արձակէ շեշտ ի յարփոյն ըզբոցընկէց լոյս տունջեան .  
 Զարարածս իւր կերակրէ . եւ ըզմըրիկս վարէ յառաջ .  
 Եւ մինչ յերեսս երկրի զործէ զախորժս այս փոփոխմունս ,  
 Լընու զմայլմամբ զաղբերակունըս համօրէն կենդանութեան :

Ըզգաստ բընութիւն . ած խմբեաց զամէն շունչ կենդանի ,  
 Ընդ լայնածիր տաճարակերտ երկնաճեղուն խորանաւ ,  
 Մատու երկրպագուս , եւ բարձրացու եռանդազին  
 Ըզհամաճայն երգոց դաշնակ : Առ նա՞ հողմունք բարձրաշառաչք ,  
 Հեշտ շընչեցէք , որոյ Ողի շընչէ ի ձերդ զովութիւն .  
 Ո՛հ ճառեցէք ըզնըմանէ , յաղջամըղին ամայութեան .  
 Ուր ի ժայուից բարձրաւանդակ ամուր եւեթ եղեւին  
 Լընու զմռայլ հովանիս կըրօնական իմն ահաւրօք :  
 Եւ դուք որոց նուագք բարձրաբարբառք լրսին հեռուստ ,  
 Ուր սասանէք զաշխարհ ափշեալ , վերամբարձէք յաստեղատունս  
 Ըզձայն երգոյդ ուժզինս . ցուցէք ուստի առէք զայդ բընութիւն :

Ըզփառս նորին , երգեցէք դուք աղբերք ու առուք դողդոջունք  
 Լըսելի զայն ինձ արարէք մինչ անդ յածիմս խորհրդագգած :  
 Եւ դուք հեղեղք անզընդավէժք , արագասահք , խորայորձանք .  
 Եւ դուք , մեղմիկ ալեակք , որք ճեմ ընդ խոնաւութք դընայք ,  
 Ընդ մէջ հովտին . եւ դու ինքնին Ովկիանոս պայծառափայլ ,  
 Խորին աշխարհ զարմանալեաց յանդընդամէջս համապարփակ ,  
 Մըռնչեա դու զիւր օրհնութիւն , որոյ բարբառ ահեղազոյն  
 Մերթ շառաչել քեզ հրամայէ , եւ մերթ լըռել ի շառմէմանց :  
 Արդ բուրեցէք ըզձեր կընդրուկ , դալարք , պըտուզք եւ ծաղկանց փունջք ,  
 Առ նա , ամսախսառնեալ , որոյ արեգ տածէ զսրտուկո ,  
 Որոյ շունչ խընկէ ըզքեզ , որոյ երանզք ըզքեզ գունեն :  
 Անտառք առ նա խոնարհեսջիք , առ նա , եւ հունձք տառանեսջիք .  
 Հընչեցէք հեշտին զերգ ձեր ի հընձողին ի սիրտ հանդարտ ,  
 Մինչ ի տընակն առնիցէ զարձ նա ընդ լուսին զուարթարար :  
 Դուք որ արքնիքդ յերկնից կամար , մինչդեռ երկիր ընդարմացեալ  
 Նիրհէ թմբրեալ , սփուեցէք հեղահամբոյր ըզձեր նըշոյլս ,  
 Համայն աստեղատունք , մինչ զուարթունք ձեր հարկանեն ,  
 Ընդ եթերս ոսկեճամուկս , ըզտասնազիսն արծաթակուռ :  
 Աղբիւր լուսոյ մեծ , ճըշզրիտ պատկեր Հաստցիգ՝ աստ ի վայր ,  
 Որ զՈվկէան կենաց յորգես սփուես յաշխարհս եւ տիեզերս ,  
 Ըզփառս նորին ի բընութեան զրոշմեա համայն ճառազայթիւք :  
 Թաւալի շանթ . լըռեսցէ երկրպազու տիեզերս ,  
 Մինչ յամպոց յամպ փոխազարձի մեծահանդէս այն նրւագ :  
 Հընձուեցարուք , զուք զարեւանզք եւ ապառաժ զու մամռապատ ,  
 Մի եւս հընչէք . զլայնատարած զարձագանզողդ ըզբառաշիւն ,  
 Ամբարձէք զուք հովիւոք . զի մեծն Հովիւ թազաւորէ .  
 Եւ անսասան արքայութիւն նորա զառնայ վերստին ,  
 Զարթիք մայրիք վարսաւորք , եւ անսահման երգոց զաշնակ .  
 Հընչեցուցէք ի թաւուտս . եւ անդազարբն մինչդեռ տիւ  
 Նուաղելով , ի քուն կարգայ ըզափեզերս քաղցրանուագ ,  
 Ով քաղցրագոյնդ յօզոյն պարիկս , սոխակ զողտրիկ , ըզմայլեցն :  
 Զունկընզիր հովանիս , ըզփառս նորին քարոզեսջիր :  
 Դու շահապետ՝ յոյր սակս համայն զեղամպտի արարչութիւն ,  
 Միանդամայն միտք զուն սիրտ եւ բարբառ խսկ ամենեցուն ,  
 Բոլորեա զմեծ զայս ներդաշնակ , ի լայնատար խոնեալ քաղաքս ,  
 Մարզիկ համախմբեալ , յարմարեցէք ընդ երդիովես  
 Ըզձայնս երկարաձիզս , յաճախ յստակս ընդհատելով ,  
 Ի վրսեմ զուլ եւ զագար , ընդ այտուցեալ ցածուն եւ բամք .  
 Եւ զուզախսառն ի տիւպ բոցոյ , որք արծարձեն ըզմիմեանս ,  
 Ի մի եռանդն համախսառնեալք , բարձրացուցէք ըզձայն յեթերս :  
 Կամ թէ շինից հաճոյականք ձեզ թուիցին հովանոցք ,  
 Եւ տաճարս զըտանիցէք յամէն անտառըս սըրբազանս .  
 Անդանօր հովուին սըրինդ եւ կուսանաց տաղերզութիւն ,  
 Սերովիէն երկնազգեցիկ , եւ նուազարանք բանաստեղծից ,  
 Երգեսցեն զշայր Եղանակաց , մինչ հողովեալ նորա շըրջին :  
 Իսկ իմ զանց առնելով ըզքազցրալուրըս դաշնակաւ  
 Եթէ ծաղկունք փրթթիցին , եւ թէ ճաճանչք ամարանի  
 Ըզգաշտորայս յուսկի վառեն , կամ ազդական շողայ Աշուն ,  
 Կամ ձըմեռն արձանանայ ընդ արեւելս խաւարամած .  
 Իմ լուռ եւեթ կացցէ լեզու , զաղարեսցին մըտաց նըկարք  
 Եւ անըզզայ առ զուարճութիւնս , լըռեսցէ սիրտ ի բարախմանց :  
 Իցէ թէ բազդ հանդերձեսցէ ինձ ի սահմանըս հեռաւորս  
 Կանաչազեղ տիեզերաց՝ զամայացեալ վայրի նահանգս ,  
 Եւ զանձանօթ երգել զետս , որք արեգակըն զառաջին  
 Շողայ ոսկի զնդիկ լերամբք , կամ ուր յետին ճառազայթիւք  
 ԶԱտկանդեան վառէ կըզգիս . ինձ երկրեան ի մի համար .

Քանդի Աստուած ամենուրեք կայ եւ ազգէ ամեն ուրեք ,  
Եւ յանապատս ամայիս եւ ի քաղաքս բազմամբովս . . .  
Եւ ուրանօր սըփոէ նա կեանս , անդ եղիցի եւ խընդութիւն :  
Եւ մինչ վերջին օրհասական հնչիցի ուր ուրեմբն ժամ ,  
Զանխուլ թըռիչս իմ ուղղելով ի հանդերձեալ տիեզերս  
Ես անտրտում անսացից՝ եւ անդ նորով պընդեալ ուժով  
Երգեցից հրաշս նորապանչ . ոչ կարիցեմ զընթացս ուղղել  
Ուրանօր Սէր համայնասփիւռ ոչ ժամտիցի շուրջանակի ,  
Վերամբարձեալ զէռաւոր գունաս այս ամէն՝ նոցին արփեօք .  
Յառերեւոյթ ի չարեաց բզիսելով ցանդ արդիւնս բարիս ,  
Դարձեալ ի լու անդր եւ դարձեալ ի լաւագոյնըն նըկըրտեալ ,  
Յանսահմանս յառաջամուխ : Այլ ես լուծեալ եւ կորընչիմ .  
Ի նա խառնիմս էութեամբս , յանձառելին զլիսովին լոյս ,  
Հապա ուրեմն եկ լըռութիւն ազդու զմայլեաց ի փառս նորին :

## ԹՌՄՈՒՆ

ԹԱՐԳՄ · ՄԿ · ՄԵԼՔԻՍԵԴԵՑ

ԱՀ · Ռամի · Վարժ .

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## Այրուեան լեկերուրիւն :

Եւրոպայի հռչակաւոր աստուածաբանութեան գպրոցներէն մէկը , եկեղեցւոյ լուսաւորութիւն , ու Դաղղիոյ փառք՝ Բարիզու Այրարն կամ Այրունեան ըսուած վարժարանն էր : Այսը սկիզբը , ինչպէս նաև օդտակար ու երեսելի գպրոցներէն շատինը՝ պղտիկ եղած էր , բայց շատ շուտ առաջ եկաւ . ապացոյց իր օգտակարութեանը : Իսյս վարժարանին առաջին հիմնադիրն եղաւ Հռոբերդոս անունով քահանայ մը , որ 1201 , Հոկտ . 9<sup>ին</sup> Կամբանիոյ Այրարն գեղը ծնած ըլլալով՝ իր հաստատած վարժարանն ալ Այրարնեան ըսուեցաւ և կ'ըսուի մինչև հիմա : Ինձանօթ և աղքատ ծնողաց զաւակ էր , որով շատ գժուարութիւններ կրեց իր ուսմունքներն ընելու . բայց այնչափ ջանասէր էր ու հաստատուն իր բնաւորութիւնը՝ որ վերջապէս ամենայն յաջողութեամբ իր աստուածաբանութենթագըքը լմբնցուց Բարիզու մէջ . և վարդապէտական պատկն առնելով , սկըսաւ անկէց ետեւ տուած քարոզներով

Դաղղիոյ մէջ անուն ստանալ : Վիչ ատենուան մէջ այնպիսի համբաւ մը ձգեց ամէն տեղ , որ ինչուան Առըքն Խոգովիկոս թագաւորը որ միշտ արդիւնաւոր մարդկանց ետեւէ կ'իյնար ուզեց անոր աստուածախօս քարոզները լսել . և իրաւցնէ զարմացած մնաց երբոր իմացաւ Հռոբերդոսի մտացը հանձարը , և սրբակրօն վարուցը համար զինքը իր դրան երէցն ու խոստովանահայրը ըրաւ :

Վակէց վերջը 1250<sup>ին</sup> Վանապեհի կանոնիկոսութեան պատիւն ալ ընդունելով՝ որչափ որ բարձր աստիճաններու հասաւ ալ նէ , ոչ երեկք մնոցաւ Հռոբերդոս՝ թէ հօն համնելու համար ինչ գժուարութիւններ քաշեր էր ատեն մը ու ինչ չափ նեղութիւններու յաղթեր . ասոր համար առաքինի վեհանձնութեամբ մը որոշեց մտքին մէջ որ ուսմանց կրթութիւնները դիւրացընէ այն կղերիկոսաց՝ որոնց որ բախտը զլացած է օգնելու : Ինոր համար հարկ սեպեց մէկ աշխարհական քահանայից ընկերութիւն մը կազմել , որոնք մէկտեղ կենալով և բոլոր հարկաւոր պիտոյքները ունենալով , միայն ուսմանց ետեւէ ըլլան , և քահանայացու տղաքն ալ ձրի սորվեցընեն :